

խորաուբորտ , երբեմն ալ կաւի պէս կահուող կ'երևնայ . ջրով կը թրջի , բայց աղի կամ շաքարի պէս չհալիւր անոր մէջ . թէ որ կրակի մէջ ձգես , աղիւսի պէս կը կարմրի , բայց չայրիւր ածուխի պէս :

Իսկ Լըիէր կ'ըսուի գետնի մը չափաւոր միջոցը՝ որուն հողը ընդհանրապէս մէկ տեսակ է . զոր օրինակ կաւոտ երկիր , աւազոտ երկիր ևն : Իայց երկրագործութեան մէջ աս իւրեք բառերը , այսինքն Գեփին , հող ու երիէր , մէկմէկու տեղ կը գործածուին :

Հ . հողերուն սկիզբն ինչ է .

Պ . Վարերը կամ ապառաժները թէպէտ և շատ կարծր նիւթեր են , բայց ջերմութեան , ցրտութեան , օդի և ջրի անընդհատ ներգործութեամբը կամաց կամաց կը մաշին կը փշրին՝ իբր թէ անդադար մուրձի՝ զարնուածքի տակ ըլլային . ասանկով կը ճղքուին , կտոր կտոր կը բաժնուին ու խիճ՝ կը դառնան . աս խիճերն ալ նոյն պատճառով բարակ փոշի կը դառնան , կամ ջրերէն քշուելով ու մէկմէկու զարնուելով՝ կը մաշին կը կլորին , վերջապէս փոշի ու աւազ կը դառնան և կ'ըլլան հող : Երկայն թէ տմէն հողերն ալ նոյն նիւթերէն ձեւացած չեն . հասա իրենց տակը եղած ժայռերուն բաղադրութիւնը ինչ է նէ՝ անկէ առաջ եկած հողին մէջն ալ նոյն նիւթերը կը գտնուին :

ՏՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Լոռոջու-իւտան ընդհանուր կանոններ :

Ա . ՍԱՔՈՒՐ և անապական օդը մեր առողջութեան մի միայն հարկաւոր բաներէն մէկն է . ուստի ան սենեկին մէջ ուր որ մէկը կը նստի կամ գիշերը կը պառկի՝ ամէն առտու պէտք է պատուհաններն ու դռները բա-

1 Չէիճ :

2 Չափու :

նալ՝ մէջի օդը փոխելու համար : Ան զի շունչ առնելով սենեկին օդը կը պակսեցնենք , շունչ տալով ալ կ'ապականենք . անոր համար ուր որ շատ մարդիկ մէկտեղ ժողոված են՝ բնակարանին օդը շուտով կ'ապականի :

Բ . Ետ փաստակար է առողջութեան այնպիսի տեղ նստիլ և բնանալը՝ ուր շատ կենդանիք ժողովուած են . վասն զի բնակարանին օդը շուտով կ'ապականի . բայց աւելի փաստակար է ախոռի մէջ բնանալ , ինչպէս կ'ընեն գեղացիք՝ իրենց անասուններուն գիշերը պահպանութիւն ընելու համար :

Գ . Լոյնպէս շատ փաստակար է խիստ նեղ սենեկի մէջ պառկիլ , կամ ուր որ հոտաւետ ծաղիկներ ու բոյսեր գտնուին , կամ տեսակ տեսակ հեղանիւթներ , ինչպէս գինի , օղի , գարեջուր և այլն : Երբեք երկու կերպով կը փաստեն մարդուս առողջութեանը . մէյ մը որ բնակարանին մէջի օդին զուտ մասունքը կը ծծեն , ու իրենք գէշ օդ կ'արտաշնչեն , մէյ մ'ալ որ հեղանիւթներէն ելած սաստիկ հոտը ու բոյսերէն ցնդած կազը գլխու ցաւ ու ջղի ցաւ , երբեմն ալ սաստիկ դող , ու ինչուան մահ ալ կը պատճառէ՝ թէ որ ցնդած կազը շատ ըլլայ , և մարդ երկար աւտեն ան բնակարանին մէջ կենայ :

Դ . Հիւանդ մարդը աւելի շուտով կ'ապականէ բնակարանին օդը՝ քան թէ առողջը . ուստի պէտք է հիւանդի սենեկին պատուհանները ատեն ատեն բանալ որ օդ առնէ : Երկայն պէտք է գիտել որ հիւանդը քրտնած կամ բացուած չըլլայ . դրսի օդը շատ պաղ չըլլայ , և հիւանդին վրայ չըզարնէ :

Ե . Արչափ կարելի է ամառ աստիճանը արևը մտնելէն ետքը պէտք չէ ձահիւճի՝ ու լճի քովերը քալել . վասն զի անոնցմէ ելած օդը փաստակար է , ու ջերմ՝ կը պատճառէ :

1 Պաւագ էեր ,

2 Սընիա :

2. Կերակրէն վերջը պէտք չէ մէկէն բաղնիք երթալ ու լուացուիլ ինչուան իրեք չորս ժամ պէտք է ըսպասել, որ կերակուրը մարսուի. անկէ առաջ թէ որ մէկը բաղնիք երթայ՝ ջուր մտնէ, մէկէն անմարսողութիւն կ'ունենայ :

Է. Պէտք չէ առանց հարկաւորութեան սովորութիւն ընել որոշած ատեն մը արիւն, կամ մաքրողական ու փսիւնցուցիչ դեղեր առնելու. վասն զի թէ որ մէկը մէյ մը սովորութիւն ընէ, թողուլը փնասակար կ'ըլլայ. անկէ զատ աս փնասն ալ ունի որ դեղերը քիչ օգուտ կ'ընեն՝ սովորական ըլլալուն պատճառաւ, որով հարկաւոր եղած ատենն ալ օգուտ մը չեն ըներ :

Ը. Սմանք ծուռ ու փնասակար կարծիք մը ունին թէ ամէն հիւանդութիւններու դեղ է շատ քրտնիլը : Իայց չափազանց քրտնիլը աւելի կը փնասէ քան թէ օգուտ կ'ընէ :

Թ. Պէտք չէ ամենեւին առանց բժշկին հարցընելու խարան՝ մը գոցել, կամ խարանադեղ՝ մը և կամ հին վերք մը չբանեցընելով չորցընել. վասն զի շատ փնասակար է :

Ժ. Յանկարծական մեծ ուրախութիւնէ մը, և կամ գէշ լուրէ մը կրնայ մարդ ինչուան յանկարծ մեռնիլ. աս բանս գիտնալով, պէտք է այսպիսի բաները վարպետութեամբ ու կամաց կամաց իմացընել. բայց մասնաւոր կերպով դիտելու բան է որ կերակրէն ետքը ըլլայ. նոյնպէս դիտելու է որ աւելի զգուշութեամբ իմաց տրուին այսպիսի լուրերը հիւանդաց որ նոր առողջացեր են, և անոնց որ ջղաց տկարութիւն ունին :

ԺԱ. Պէտք չէ ուրիշը վախցընել, մանաւանդ տղաքը, որոնց կազմուածքը տկար ըլլալով՝ մէկէն կ'այլայլին : Սոսն զի վախէն շատ տեսակ հիւանդութիւններ առաջ կուգան, ինչպէս ջերմ, ջղացաւութիւն, դող, վերնո-

տուութիւն՝. և այնպիսի մարդիկ բոլոր իրենց կեանքին մէջ ապուշ՝ կը մնան :

ՕԳՏԱԿԱՐ ԳՒՒՑ

Չրին Գէլլանի առողջարար յարկաւորութեան ներուս վրայ :

ՉՈՒՐԸ այնչափ առողջարար յատկութիւններ ունի որ հին ատենէ ՚ի վեր ճանչցուած է, և տաք կամ գաղջ և կամ պաղ ջրով լուացուիլը ամէն տեղ խիստ հարկաւոր ու օգտակար դեղսեպուած է, մանաւանդ արևելք : Եւրոպային մէջ աս տարիներս ջրով բժշկութիւն ընելը նորելուք սովորութիւններուն մէկն եղած է, որ ջրաբուժութիւն՝ ալ կ'ըսուի. և զարմանալին ան է որ շատ բժիշկներ ամէն տեսակ արտաքին հիւանդութեց դեղ կը սեպեն պաղ ջրով լուացուիլը, շատ մարդիկ ալ համարձակ կը գործածեն աս ամենադիւրին դեղը : Մենք աս բանիս ստուգութեանը երաշխաւոր չըլլալով, հոս միայն ջրով վերք բժշկելու հնարքին վրայ խօսինք, որ շատ հաւանական է թէ օգտակար բան ըլլայ :

Հասարակ ժողովրդեան մէջ կարծիք մը կայ թէ որ և իցէ վերքի կամ կտրուածքի կամ այրուքի ամենեւին ջուր պիտի չգրպչի. անոր համար գրեթէ կաւ չմնար՝ եղ չմնար որ վերքերու վրայ չգնեն, և հիւանդին ոչ վերքը կը լուան, ոչ ձեռուրները և ոչ երեսը, թէպէտ և աղտոտ ըլլայ : Եսիկայ նախապաշարմունք մըն է որ հիւանդին նոր նեղութիւն չտալու մտքով ունեցած նեղութիւնը կ'աւելցընէ ու կ'երկընցընէ :

Ես յայտնի է որ եթէ կտրուածք մը կամ վերք մը սաստիկ ըլլայ, ու

1 Ե֊ԳԷ : 2 Փէկէլլանի Ե֊ԳԷԷ :

1 Թոմսոնի, Կէլլան : 3 Գղ. Hydropathie. 2 Պէլլան :